

## ՅՈՎՀԱՆՆԵՍ ԶՄՇԿԻԿ

### ՏՌԱՄ ՀԻՆԳ ԱՐԱՐՈՒԹՈՎ

Ա.Բ.Ա. Ա — Տ Ե Ս Ի Լ Ե .

(Կը բացուի քրաթերոսի գիմետումը. գործաւորներ, սեղամի մը շուրջը, կը խաղան, կը խօսիմ, կ'երգին. ժողովրդեամ յատուկ աղմկաւոր ուրախութիւն. Ամի՞ քմարի վրայ երրեմն եղանակներու կը նուազէ).

Ներ յանիսխոր (Բաժակը ձեռքք). Խմենք, որպէսզի վայելքնիս մոռնանք. անցած զուարճութիւններն յիշելը ո՛րքան ցաւ է մարդուս.

Բ յանիս. — Խնո՞ր համար է որ Աստուած՝ մեղքննալով՝ ծերերէն յիշողութիւնը կ'առնէ կամաց կամաց:

Ներ յան. — Կը գատարկիմ ատիկա կայսեր կենացը. թող մեր զօրափառները յաղթեն միշտ Արաբներուն:

Բ յան. — Եւ մեր վարդապետները՝ հերետիկոսներուն:

Գ յան. — Ամէն, Եղիշի:

Ներ յան. — Անստասիա՝ Անստասիա. (Անստասիա կ'երևի թատէրաքնին խորը): Քեզի՞ հետ եմ. մեր ատելու այսչափ կանուխ չէինք խունար. ծեր եմ, վայրիկեաններու համրածած. շատ ժամանակ չունիմ սպասելու այս աշխարհն վրայ:

Անստասիա. — Ո՞ր տնասկ գինէին կը հրամանէք:

Ներ յան. — Ո՞րն բնտրենք որ միւրը չառնուի. Վրաստանի՝ Նախնառանի՝ (Քովինին). ասոնք ունին՝ մասնաւոր տակառներու մէջ պահուած՝ հարազատ գինին այն տեղւոյն ուր նոյայ տապանը իշաւ. այնպէս որ ուզողը կրնայ արքենալ ճիշդ այն պատմական և վաւերական գինիով որ թէ՝ քամը անիծել տուաւ և թէ՝ քամէն անիծուեցաւ:

Բ յան. — Այսչափ հին. բաւական զօրաւոր պիսի ըլլայ:

Ա յան. — Խնեց մարդիկ, ահազին ջրէեղեղը տեսնելէն յետոյ ինչ զախ ունեցած պիտի ըլլան շորէն:

Անստա. — Ո՞ր տեսակէն ուրեմն:

Ներ յանիս. — Միշտ աղէկէն: Բայց սա դիմացի թագավորին մրուած պատկերը երբ կը տեսնեմ՝ լուսահոգի պապի միտք կու զայ. Աստուած ողորմի հոգուն. ինչ պատուական մարդ. ինչ անոյշ ձայն. այնպէս լաւ շարական կ'երգէր որ՝ ամէն մարդ ենր

իանութը կը թափէր. հիմակ ամէնքը ելան գնացին. ես մինակ մնացի ծառի պէս պարտէին մէջտեղ տնկուած ... : Պուն այս ատեն պատիկ էիր. ամշնալով, կորորտելով, մատու խանելով՝ սեան ետկը կը պահուը տէիր. հիմա որդափ մնեցեր հասակ ներեւ եւս... (Նշանով հրաման կու տայ):

Գ. յան. — (Ներս մտնելով). Լսեցի՞ք ի՞նչ եղած է:

Ա. յան. — Ի՞նչ:

Դ յան. — Պերփեռուուժէնը զարկէր են.

Եղիշի. — (Կէս մ'ուպի ենալով). Զարկէր:

Դ յան. Այս, բայց թեթև կերպով. Վտանգ չըկայ:

Բ յան. — Փառք Աստուծոյ. զայ եթէ Արշակունեաց թագաւորական ընտանիքին ո՛ւ է վանագ պատահէր. գաւաճաններուն սերունդն մէկ հոգի մ'ալ ողջ չի մարտ:

Դ յան. — Զմէկիկի ամարանոցին մէջ այս առաւօտ սեղան ըրած ժամանակ՝ երկու Արքաց յարձակեր են վրան, բայց կրցէր են առջնը առնուլ:

Ա. յան. — Զմէկիկի՞ պալատին մէջ... կ'երկի իր յալթութիւններէն հպարտացած կայսր ալ կ'ուզէ ըլլալ. բայց մենք միայն մեր օրինաւոր կայսրը կ'ուզնք և ուրիշ ոչ ոք, ինչ և ով ալ ըլլայ:

Բ յան. — Զմէկիկը ուր է հիմա:

Դ յան. — Ազատ է, զարմանալին ան է որ յարձակողները իր ծառաներն, են, բայց կայսրը ազատողը ինքնն է. չես գիտեր թէ յանցանք ունի՞թէ արդինք. ոչ էլլիշ չորհութը կրնայ պատցուցուիլ ոչ միսը. բարեկամները մէկ մասը կ'առնեն՝ թշնամիկնը միւրը. զինքը չեն կուրցուցած, բայց կայսեր միայս ալ պիտի շընեն. ինչ որ կը խօսուի գուրըս՝ նախանձորդ պալատականներու վրայ տալովը՝ Զմէկիկ ընկած է կայսեր աչքն, և իր բարեկամութիւնը ցրտացած:

Բ յանիս. — Աւելի լաւ է տաքցած թշնամին՝ քան ցրտացած բարեկամը:

Գ յան. — Խմ կարծիքովս անմեղ է Զմէկիկ. Եթէ Պերփեռուուժէնի գէմ բան մ'ունենա՞լիքը չէր արգիւր սպանումը...

Դ յան. — Ըստ իս յանցաւոր էս... ինչպէս կրրանը ինքը ժամանակին վրայ հասնիլ եթէ առաջուց տեղեկութիւն չունենար ... կ'երկի իր ծրագրին մէջ կայ եղեր Արաբներին ալ սպանելը որպէսզի եթէ բունուին յանկարդ գաւը շամաննեն: Եւ յետոյ պատասխանաւոր է միշտ իր պալատին մէջ եղած ինարին. եթէ Աստուած ընէ գէմաց մը պատահէր ... մարդիկ ալ չեն կրնար երկու անգամ աշխարհ գալ:

Դ յան. — Վերջապէս Պերփեռուուժէն մահէն աղատ. Զմէկիկն ալ բանտէ: — Ինչ որ է, արգելք եղայ ձեր զուարճութեանց. քան մը չկայ. յառաջ տարէք երգերնիդ. ուրախանափ:

Բ յան. — Բանտ բայր նէ՝ աստուածաբանաւ

կան առարկութիւն մը միտքս եկաւ : Եթէ  
մէկը յանցանք մ'ընէ, իսկոյն զնիքը բան-  
ոք կը տանինք . հապա եթէ առաքինու-  
նոթիւն մ'ընէ ... Տեսէ՞ք . Աստուած զը-  
ժոփքը ստեղծեր է, բայց անոր հակառակ  
կողմը արգայսութիւնը գործ է . մէկը յան-  
ցալորներուն համար՝ միւրս առաքինինե-  
րուն : Իմ կարծիքովս ամէն տէրութիւն ալ  
նոյն ոճով պէտք է ընէ, ատօնիք բանտէն  
զատ՝ պէտք է վայելքինը Ենթանունք  
որ գինուորները դիլոցին մէջն անցած ժա-  
մանակ՝ տեսան որ մէկը յանկած հրա-  
պարակաւ առաքինութիւն մը գործեց, ա-  
մենամին բան մը պիտի չընէ՞ն . ըստ իս,  
պարտերնին կը համանէն որ սկսուն երթան  
զինքը ձերքակալեն և վայելքի բանուց տա-  
նին, այսինքն փառաւոր ամարանոց մը ուր  
քանի մ'օր – իր գործած արդինքին մէն-  
ծութեանը համեմատ – ուտք, իմէ, զարա-  
նանյ և ամենն աղդատն ալ վայելէ այն  
բանինը՝ ինչ որ իր կենաց մէջ երբէք պի-  
տի չկրնար...

Ա յաձ . — Բայց եթէ մէկը գործ ունի ... կը  
փոխայ իր տունը քառանուն...

Բ յաձ . — Ազատութիւն չկայ, տէրութեան կանոնն  
է . պէտք է որ վայելքի երթայ . ինչո՞ւ հա-  
մար առաքինութիւն գործեց . ազատ չէ՞ր  
զանիկա շնչնեաւ . ո՞վ իր ձեռքիքը բնած  
էր ու զիւքը կը բռնուած էր . ուրեմն ... :  
Եթէ այս աշխարհքն երթալն ալ ստիպո-  
ղական չըլլար՝ քանի հոգի չպիտի առար-  
կէին թէ գործերնին չի ներեր մէկնիւ այդ-  
շաբ շուտով...

Գ յաձ . — Բայց կարելի է մէկը աւելի դրամա-  
կան վարձարութիւն կ'ուզէ, քան թէ օ-  
րերով զրօնանք...

Բ յաձ . — Կարելի է այդ ալ ընել՝ իրեւ տու-  
գանքի համապատասխանող .

Գ յաձ . — Ուրեմն մասնաւոր ոստիկանութիւն  
մը պէտք է հաստատել՝ ամէն լաւ գործ ը-  
նողը ձերքակալելու համար :

Բ յաձ . — Իմ ըստծո պարզ է . Աստուածմէ ա-  
ւելի իմաստուն ո՞վ ամիենքը մէջ, ու-  
րեմն ի՛ր օրինակին կայ պէտք է հետևին միշտ  
մարդկէ . Հիմակաւան տէրութեանց ըրածը  
տղայական բան մ'է ու ծծաղական, վայ-  
րենիներու արժանի . Կարգուկանոնը պահել  
կ'ուզեն՝ մարդիկները սարսացնենով . այս  
ոճով յանցաւորները թիւը կը պակսի, բայց  
սարենքորներու . թիւը չաւելնար . Հիմա-  
կուան աշխարհս դպրոց մ'է՝ ուր ինեղն  
տղաք պատիք ունին՝ բայց ոչ մէկ վարձատ-  
րութիւն : Երբեր մարդկութիւնը աւելի զար-  
գանյ՝ ամէն կողմը պիտի տեսուածն բան-  
տէրն զատ՝ սքանչելի մամրանոցներ՝ հոն  
ընակեցնելու համար առաքինութեան գոր-  
ծին վրայ բռնուածները . մարդիկ՝ շահու  
սիրով՝ ամէն բան պատրաստ են գործելու,  
նոյն իսկ առաքինութիւն:

## Տ Ե Ս Ւ Լ Զ .

(Սննեակ մը թագաւորական պալատիմ մէջ, որ-  
մերում վրայ Մկարմեն՝ որ կը Սերկայացնեմ Տրո-  
դաստ թագաւորիմ պատմութիւնը, Կոստանդիա-  
նոսի դարձը, արշակութիւնը, Թագաւորութեան գէմ-  
քիր . Ռումանոս՝ Ծոտած թիւամդական ոժով Յը-  
կար մը կը քաշէ . իր սկ մազերը՝ մելամազձիկ  
կիրպով՝ ըմկած եմ ծալտիմ վրայ . ուրիշ ելլե-  
ւով՝ քալիկ միրութեամբ.)

Խոմանու . — Հայրս կ'ուզէ ինձի ամէն, ամէն  
գեղարուեստ սովորցնել, առանց ժամանակ  
թոլուու որ կեանքը վայելեմ:

Ի՞նչ օգուտ այն բաներնին՝ որոնց միակ  
յարգը կեանքի ընդօրինակութիւն ըլլաւ-  
նին է :

Բնագիրը կ'ուզեմ ես, բնագիրը:  
Բան մը չկայ գեղարուեստին մէջ՝ որուն  
գեղեցիազոյն ըլլայ բնութեան մէջ: Ո՛ր-  
քան հրաշալիքներ կան իրականութեան մէջ՝  
որ գեղարուեստի կարգը չեն անցած.  
Կեանքի նմանանասութիւնը արուեստ չէ,  
այլ արուեստին պատկերը: Ամնէն աւելի  
զանիկա սիրողները – մարդ մ'ըլլայ կամ  
ացա – այն է որ կեանքնի ինքնին կը գիտէ,  
կը սիրէ, կը վայելացնէ:

Եւ սակայն ե՞ս որ այնքան մնե կ'ըմբըռ-  
նեմ կեանքը, ե՞ս որ այնքան մնե կ'ըմբըռ-  
նեմ ամերի բնութեան հրաշալիքութիւնը, և  
այնքան շուրջ կը զմայիմ, կը հիանամ,  
կ'երշանկանամ ամենամարդ գեղեցկութիւն-  
ներով՝ որ ցրուած են ամեն կողմ պատ-  
րութեան մէջ, ե՞ս բանտուած այս նեն-  
գանոր արթանիքն, կեղծաւուներու բոյ-  
նին, աղուենոնցին մէջ: Զարութեեն կը  
զգուիմ՝ ոչ իր տուած ֆանարուուն համար,  
այլ իր տաեցութեանը, տաեցութեան՝ զոր  
ամէն տեղ կ'ասեմ: Նըշապատուած ամ բո-  
լոր արթունիքի շղոփորութիւններու, ու-  
րովինեն ապահայ զանը իմինս է: Զի՞ս կը  
միրն թէ իրենց շահը Ոչ մէկուն զզաց-  
ման վրայ կարող եմ վսասչիլ: Ոչինչ ու-  
խի՞ շատ ունենալովս: Բարի և ազնիւ հակ  
մը արտասովոր, գերենական, լուսաւոր կ'ե-  
րիք ինձ, իմ եղբայրու թէ և նցողորներ  
հագուած ըլլայ... Ախ, որքան ծարաւ ան-  
կեցութեան:...

(Դուրսէմ կը լուսի թմբուկներու, զէմքիրու .  
Ուուազարաթօններու ծայթ, և ազուուական իշխա-  
նազուններու ինումը մը ամէմքը ալ հասակա-  
կից Խոմանոսի՝ զուարթութեամբ Յերս կը մտնեմ  
որսական զէմքիրով):

Խշանազուններու (Փոքրիկ թագաւոր մ'ողջու-  
նելու ժափառվ): Բարեն, Խոմանու:  
Որմ. – (Ցանկարծական զուարթութեամբ մը՝

ուր սակայն ներքին ճիգ մը կը զգացուի։  
— Ալմանքնիդ մէկ մէկ վանք պիտի փակեմ՝ եթէ ապագային ալ այս ոնզ ծառաւ, յէք ինձի։ Ո՞րքան սպասցնէ տուիք։

- Ա. Հշանահագում։** — Մեր փութեառութիւնն ալ՝ տարիք առնելով՝ պիտի մեծնայ անշլչաց։  
Ում. — Բայց ես կ'ուզէի որ այսօր ծպսեալ արշաւակը մը կատարէինք փողոցներուն մէջ՝ եթէ աղուոր լուսընկայ մը զարնէ։ Հետևաբար շատ աւելի գոն կ'ըլլայի եթէ ձրկուրսի և նպարավաճանիկ զենուով ներկայանայիք ինձ, քան այդ քրդարով։
- Գ. Իշխան։** — Զուարթացած ես, վերջապէս։ Վարդուս սիրու գէշ կ'ըլլայ երբ բարեկամ մը տիրած տեսնէ, մանաւանդ երբ տիրութեան պատառն ալ զգինայ։
- Ում.** — Ալբաւանի, բայց ոչ առանց նպատակի կը յայտնեմ ձեզի զանիկա, եթէ խոստանք ըսածն գաղտնի պահել, ընելիքիս օգնել։

- Իշխան։** — Կը խոստանանք պատինուս վրայ։  
Ում. — Կապավորթեան որոն տեսնակ մը ընտրէլ կ'ուզեմը՝ որուս նմանը եղած ըլլայ պատմութեան մէջ։ ինձի համար յիմարութիւն կ'երևի հարուստները պաշտպանել կամ ադրատները. երկուքին մէջ ալ բարին կայ, երկուքին մէջան չարը, ազնուականներ կան՝ որ աստամբ մայսն այդպէս են։

- Դ. Իշխան։** — Եւ ազբատներ ալ պահան լիրը որ իրենց բնաւորներէն աւելի բռնաւոր պիտի ըլլային հակառակ գրութեան մը մէջ։  
Ե. Իշխան։ — Եթէ ոչ իրենց՝ աշխարհիս համար բաղդ մէշ թշուառ ծնանելին։
- Բ. Իշխան։** — Ամէն ինչ իրավանչիւր անհատէն կը կախուի։
- Գ. Իշխան։** Պարագաներն ալ կ'ազգնն մարդուն վրայ, բայց զեր աւելի բանաւոր մարդի՝ պարագաներուն վրայ։

- Դ. Իշխան։** — Բարին ամէն բան կ'ոսկեզօծէ իր շուրջ, չարը ամէն բան կը թունաւոր։  
**Ե. Իշխան։** — Նոյն դրամը չէ որ կը գործածուի թէ ողորմութեան և թէ ոնիրի։

- Ումաննու։** — Ուստի այսուենսն ամենէն աղքան ալ՝ ամենէն հարուստն ալ իմ բարեկամ պիտի նախանձ, բաւական է որ սրբենինի սոկի ըլլայ։ Սթէ ինձ մամր աշխարհն երկու մասին կը բաժնէի. անոնք որ բարին նույնով ու նիւթապէս զեղարութեանական, ազնուական դասակարգը պիտի կազմէին, իսկ միւսները՝ որքան ինչերու ալ տէր՝ սամիկը։ Բարին աշէլ ամէն տեղ հրաշալիք է. — Երբ հարուստ է ան՝ իր երշակի մարդու հանգարտութեամբը, իր ազնուական ծպիտովը, իր մտաւոր կրթութեամբ. երբ ազքատ է ան՝ իր թաղծալից սայուածքով, իր անկնդ պարզութեամբ, իր թշուառութեամբ։ Երկու հեռաւոր եղայրայիններ են, երկուքն ալ մէկմէկէ գերազանց։

Ինչ կայ ասկէց աւելի յայտնի, ասկէց աւելի նշարիք։ Եւ սակայն արտասովոր

արարած մը պիտի նկատուիմ։ Եթէ փողոցին իջնեմ կամ աղքատ տուները մոնեմ՝ ծերակուտի անդամ գտնելու համար։ Ճշմարտութիւններն կան՝ որ մորի տաշն պարզ կ'երևին, գործնական կեանփի մէջ՝ տարօրինակի բայց ես անոնցմէ չեմ որ աւելի կարեկութիւն կ'ընծայեն ուրիշներու դատաստանին՝ քան իրենց արամարանութեան, նրան ու Աւրեմն այսուենսն ծպտած կ'ուզեմ թափանի ժողովրդանուն մէջ, հնուուել բարիները ամէն արհեստի մայն վիճակի մէջ, անոնց՝ այդ իմ հոգեկան եղբայրներուն հետո՝ հաղորդակցութեան մտնել, ճանչնալ զանոնք, և օր մը երբ գահը ձեռք անցնի՝ զանոնք յանկարծ պաշտօնի, նորութեան, երշանկութեան բարձրացնել։

- Ա. Իշխան։** — Ալբաւանիլ՝ զաղագար։  
**Բ. Իշխան։** — Ալնի՛ մտածութիւն։  
**Գ. Իշխան։** — Ճշմարիտ փիլիսոփայութիւն։  
**Ումաննու։** — Իմ փիլիսոփայութիւնս անզամ սրտէն կու զայ։
- Դ. Իշխան։** — Մեռենին ալ ողջնանալ պիտի ուղեն՝ այս ոնզ կառավարուելու համար։  
**Ումաննու։** — Իմ բոլոր պաշտօնեայներս և պալատականներու այդ ոնզ պիտի բնորեմ, սկսեալ՝ ամենէն առաջ կայսրութիւն։ ինչ փոյթ եթէ ժողովուուրդ զիս յիմար մը նըսկատ։ Արդարին միրաք զազան մէշ որուն ժանիները պէտք է որ արքւնուորն իր գապագին վրայ։

- Ե. Իշխան։** — Ինչ արժէք կարող է ունենալ խաժամութիւն գատաստանը։  
**Ումաննու։** — Ճինքը կը կազմն մարդիկ՝ ուրոնցմէ ձև մէկը իրաւունք ունի զիս ինձ մէտէի ամ մտածութ կարծելու։
- Ա. Իշխան։** — Մժենիներու ու մրջիւներու բազմութիւնը կարող չէ անոնցմէ իրավանչիւրին աւելի յարգ տալ։

- Բ. Իշխան։** — Եթէ հին ատեն մէկը անմուռթիւն անուանք քարի մ'առչն ծունչ զննը և կուռքին սոքը կէս լիդը արցունուով զուգացնելը՝ արտասովոր արարած մը պիտի նկատուէր, մինչդեռ ինքն կը բնական վիճակին մէջ, իսկ շրջակայ բոլոր մարդկութիւնը ամբողջապէս յիմարած։

- Գ. Իշխան։** — Զարմանալիք է յիրաւի որ երբեմն այնքան բազմութիւն կը կուրնայ որ իւմաստունը կը ստիպուի շառագունիլ աշջունուածուն վրայ։

- Դ. Իշխան։** — Մարդիկներէն շատերը աղքատ կ'ապրին արցան երկնաւէ զաննալով, կ'ապրին իւնեն երկնալէ զախնալով։  
**Ումաննու։** — Ճշմարտութիւնը շատերը կը ճանչնան, բայց ոյժ չունին թարմ և նոր զազափարուն հետեւելու. խելացիները աւելի շատ են քան անկեղները։

- Գ. Իշխան։** — Ինքնիրեն արդէն ձանձրանալի է պալատի կեղծ, չափչուած, արուեստական կենալով։  
**Ումաննու։** — Իշխանները ամէն բան ունին, բայց ի մեծագոյնէն։ — ազատութիւնն։

Բ իշն . — Ամէն կողմ յարգանք , ամէն կողմ պատիւ . — դրմանալուն բան չէ :  
Ուսմանուն . — Ին կարծիքով՝ միայն մարմարինէ շաստածնենք են որ համբերութիւն ունին բացինին վրայ անշարժ կինալուն՝ պատիւ վայելելու համար : Իրական շաստածնենք չափէն աւելի կը զուարձնանային Ուիմպուր վրայ՝ այն սեղանին չուրջ՝ ուրուն ամպէրը իբրև փող կը գործաէին , թող որ շատ անգամ ալ մարդու կամ թըռչունին կերպարանք կ'առնէին աւելի ազատորէն զուարձնանալու համար :

### ՏԵՍԻԼ. Է.

(Թիգամղիումի փողոց մը . լուսըթկայ . կիսաստուածներ . սքամծիւի գիշեր . պօսական գիշեր . անկիւմէ ու ժովլը կը տեսնուի . զոսփորի կողմը միայն ամպէր կուտասած , փայլակմէր , ամառայիլի փոթորիկի թշամ . մթութիւն մէջէթ երեւան կու զայ նումամու իր խումբով , որ երգելով կը թափառի փողոցներու մէջ) :

### ԼՈՒՍԸՆԿԱՑԻ ԵՐԳ

Աշխարհըս միակ թերութիւն մ'ունի .

Վիցարու է նա .

Կանակն , աղուոր բաժակ , մէկ յանցանք ունի .  
Շուտ կը լըմբնայ :

Կեցցէ սիրու անկեղծ , կեցցէ լուսընկայն ,  
Բաժակն ու քընար . —

Կ'անցնին վայրկաններն և ալ յաւիտեանս  
Մեզի չեն դառնար :

Զըւարթութիւնն է միակ երջանկութիւն .  
Գարուն՝ մեր նըջան .

Պաշտէի երկիր , զուն պալատ մըն ես ,  
Պալատ դիւթական :

Առանց գործելու բոպէն՝ կորսըրած  
Ցաէքրծութիւն մ'է .

Ո՞րքան , ամէն ժամ , յաէքրծութիւններ՝  
Խոյս կու տան մեզմէ . . . .

Իիրտ է սիրուն՝ ուր բիւր , նուրբ հըմայք Բնուու  
(թէնան)

Հըրճուանք չեն թափեր .

Խնչպէս թանձր որմէն երեէք չեն անցնիր  
Զըւարթ ճաճաշներ :

Գոյնն ըլպէլիք մ'է զոր օգէն կը խմնաք  
Ու չը յիմարինք .

Աւ ձեք խոտին՝ սըրտի շըրթան է .  
Մէք սիրուն է երկինք :

Խնչու պիտ՝ ցաւինք չարուու նոնգէն .  
Դրախտն ալ ու ունէր .

Ո՞ւ , ցաւինք միայն կ'անցին , չեն դառնար  
Անոյշ վայրկաններ :

Մենողի աչքով գիտենք այս աշխարհ .

Հըրածեշտ մը լուռ  
Աւելի լուսեղ պիտի ցուցնէ մեզ՝  
Իրերը ըոլոր :

Տըխութեան հանգա թոյն մ'է մահացու .

Գիշեր մ'է խոնաւ .  
Յորձանք անոր մի՛ մօտեցընէք  
Զեր սըրուերու նաւ :

Վայլէնք , որպաններ , գարուն , լուսընկայն ,  
Բաժակն ու քընար .  
Զի կ'անցնի վայրկեանն՝ և ալ յաւիտեանս  
Մեզի չի դառնար :

Պասաւ մը . — (Փողոցի մէկ պատուհանը բանով) . — Ի՞նչ կայ զիշեր ատեն պոռալուն  
Կանչելու փողոցներուն մէջ . չէ՞ք մտածեր  
որ հիւանդ ողաս արթնցոցիք :

Ուսմանուի յուուբ (աւելի զուարթօրէն երգելով) .  
Փունը կը փախչի և ալ յաւիտեանս  
Մեզի չի դառնար : . . .

**Հարայարելի**      **Արտօնաւ Մամուռունս**



— Հնարուաւած է նոր մանրադիտակ մը  
որ մարդս ամենամտերիմ յարաբերութեան  
մէջ կը զնէ՝ թէպէտ անուղղակի կերպով՝ աւ  
մենափոքր աշխարհին հետ Այս նորագիւտ  
մանրադիտակը կը չահագործէ անդրակա-  
պոյտ (ultra-violette) ճառագայթները՝ որ  
մարդկային աչքին համար անտեսանելի են՝  
և որոնց ալիքի երկայնութիւնը շատ աւելի  
կարծ է քան սովորական լուսաւոր  
գայթներունը : Աւելի բարակ ըլլարով՝ կը  
ցուցնեն ամենամանր իրերն ալ՝ զոր մեր սո-  
վորական ճառագայթները ամենախառնակ  
կերպով պիտի ցուցնէին : Այս ճառագայթ-  
ները՝ որ մեր աչքին վրայ տպաւորութիւն  
չեն ընել՝ լուսանկարի ապակիներուն վրայ  
կ'ազգեն . Հետևաբար մութ սենեկի մէջ այս  
ճառագայթներով ամենասոքր իրերը կարելի  
է նախ լուսանկարել և յետոյ զանոնք տես-  
նալ : — (Մինեկափա թէրթէն) :

— Եւրոպայի մէջ Փորթուգալը նշանաւ-  
որ կը հանդիսանայ իր յետագիմական վի-  
ճակովը : Եւրոպայի ամենէն ազէտ երկիր-  
ներէն մէկն է : Վեց միլիոն բնակիչ ունի և  
ասնցմէ 4 միլիոնը գրեթէ՝ (այսինքն 60% )  
ոչ կարդալ գիտէ ոչ ալ գրել :